


# ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՅ ՊԱՏՄԱԿԱՆ ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆՆԵՐՈՒ ՑՈՒՑԱԿԱՆԴԵՍԸ

(Լվով, յունիս - սեպտեմբեր 1932)

Լվով, Լեհաստանի հարաւ - արեւելքի մեծադպրոյն քաղաքը, ժԳ. գարեն ի վեր կեզրոնն էր հայ բազմաթիւ գաղթականութեան մը և աթոռավայրն անոր Արքապիսկոպոսութեան։ Լվովի պատմութիւնը այն առենին սկսեալ ընդ միշտ կազուած է Հայոց Լեհաստանի մէջ կատարած անտեսական ու մշտկութային դերին

Հետ : Հոս՝ Լվովի մէջ, աղետահար Հայաստանին պանդխոտածները, մտացի, կորովի և հարուստ, թէնւ իրենց լեզուով ու սեփական սահմանադրութեամբ լեհական միջավայրէն կըդպիացած, և սակայն Լեհաստանի թագաւորներէն առանձնաշնորհուած, բնիկ պուրժուազիին մէջ արեւելքան բաժին մը կը կազմէին եւ իրենց ձեռքն ունէին Լեհաստանի ամրող առեւտուրն Արեւելքի հետ : Իրենց պատմական զերը Լվո-



Պատկեր 1.՝ Լվովի ցուցահանդէս.՝ Ալապասս է տախտակ մը՝ ուխտախաչերով (ժԳ.՝ ժԵ. դար.)

գի՞ ինչողէս եւ լեհաստանի ուրիշ շատ մը քառակիներու ևւ զիւզերու մէջ, բաւական հանրածանօթ է շնորհիւ լին նշանաւոր պատմաբաններու ուսումնասիրութեան, բայց դւռ հեռու ենք լեհաստանի Հայոց լիակատար ու քննական պատմութիւն մը զրել կարենալ:

Անթիւ պատմական ազրեւրներ որ երբեմնի Հայոց կեանքին վրայ տեղեկութիւններ կը սպարունակին, մինչեւ ցարդ չօգտագործուած կը մնան: Մանաւանդ անոնց սովորոյթներն ու բարքերն են եւ անոնց մշակոյթը, որ կը սպառն պատմական հետախուզութեանց: Այդ մը շակոյթը հիմնովին հասկնալու եւ ճանշնալու

Արդէն իսկ ժդ. զարուն, Լվովի մէջ կային երկու հայ եկեղեցիներ, Ս. Աննա և Ս. Յակոբ, որ ժի. զարուն վերջերը անհետացան, բայց կը մնայ համբաւաւոր մայր - Եկեղեցին, որուն հիմնարկութիւնը կատարուած է Մէծն Քաղիմիր թագաւորին օրով (ժդ. զար): Հակառակ յաջորդ զարերուն կատարուած մէկէ աւելի վերաշնուրութեանց, ան պահած՝ իր հորիզոնական վլանին մէջ ինչողէս եւ իր սպառներուն բարձրացման ու աշխատանքին մէջ՝ հայ ճարտարապետութեան վաւերական նկարագիրը: Որով եւ ան կը ներկայացնէ առաջնակարգ շահեկանութիւն մը, ոչ միայն լեհաստանի այլ



Պատկեր 2 - Լվովի հայ արուեստի ցուցանիանդէսին մէկ հաստածը. շուրջառներ

Համար, պէտք է ուսումնասիրել ոչ միայն ամբողջ Եւրոպայի մէջ:

Գրաւոր լիշտակարանները, այլ եւ ուրիշ լիշտակարաններ, անշարժ կամ շարժուն սահմաններ՝ Եկեղեցական եւ աշխարհական ճարտարապետութեան յուշարձաններն են, վերջինները՝ արուեստի զործերը, զեզարուեստական ճարտարագործութեան արտադրութիւնները եւ ձեռագիրները ((պատկեր 1):

Հայ աշխարհական ճարտարապետութեան յիշտակարանները այսօր շատ հաղուազիւտ են: Անոնց հետքերը միայն կը զտնենք Լվովի քանի մը հին տուններու մէջ (օրինակի համար Լվով, Արմեանսքա փողոց, թիւ 16): Դիտենք որ անցեալ զարերուն Լվովի բոլոր հայ տունները Մայր - Եկեղեցին շատ մօտիկ կը զտնր-


էին . անոնք հոն կը կազմէին հայկական թաղ մը , որուն յիշատակը մեղի պահուած է այսօր առան «Հայկական փողոց» (Արմեանսքա) անուանակոչութեան մէջ : Հոգ էր հոչակաւոր ձևովի Արեւելքը , տենդոս չարժումով և առեւտուրի աղմուկով միշտ լեցուն : Հոգ կը դառնուէին ամենէն մեծ հայ աղնուականներուն բնակարանները , մէկ կամ երկու յարկով տուներ՝ Լվովի յատուկ ճարտարապետական տիպով կառուցուած : Այդ տունները ճոխարար զարդարուած էին հայկական մօթիֆներով , որ իր ծածկէին անոնց ճակատը , դոնիքու և պատուհաններու շրջանակը , ձեղունները , եւն :

Շնորհիւ իրենց առեւտրական զիրքին դոր Լեհաստանի թագաւորները առանձնաշնորհաւարութեան կը նպաստաւորէին , Հայերը անսահման հարստութիւններ զիրքին : Թանկազին կարստիներ , գորգեր , հիւսուածքներ , զահարեղններ , զէնքեր , բարենպատակ նուիրատուութիւններ ու հիմնարկութիւններ որ հայ չէ կահացուցակներու , ամուսնութեան պայմանագիրներու , կտակներու մէջ յիշատակուած են , այդ մասին գաղափար մը կուտան մեղի : Այդ հարստութեան շնորհիւ , Լեհաստանի հայեկացիներու գանձարանները լեցուն էին անդին խորանի գողնոցներով , հիւսուածքներով և ամէն տեսակ նուրբ յօրինուածքներով : Արտիստագիտական ճարտարագործութեան այդ արտադրութիւնները մեծ մասամբ Լեհաստանի հայ արհեստաւորներու ձեռքով շինուած էին : Այդ արհեստաւորները որ նշանաւոր էին իր հիւսուածագործութեան , ասեղնագործութեան , կիտուածագործութեան , սոկերչութեան մէջ վարպետներ , իրենց արտադրութիւններով Լեհաստանի ողողեցին : Բայց այդ դանձերէն հատակուարներ միայն մնացած են : Հայ գերդաստաններու ելմտական սնամնկացումը , որ յառաջ եկաւ ԺԷ . դարուն Լեհաստանի քաղաքական աղէտներուն հետեւանքով , եւ անցեալի յիշատակարաններու նկատմամբ երկիւղած յարգանքի պակասը , պատճառ եղան

անոնց գրեթէ ամբողջական անհետացման : Անոնք , մանաւանդ հնագոյն դարերուն պատկանող ևւ զուտ հայկական տիպ ունեցողները , այսօր չափ հազուազիւտ են :

\*\*\*

Քանի մը տասնեակ տարիներէ ի վեր , Լը-



Պատկր Յ - Արքեպիսկ. Խասե  
Խանովիչ . Քանդակեալ կենդանագիր  
1905ին յօրինուած


վոյի մէջ գաղափարն ունէին Լեհաստանի Հայոց անցեալին վերաբերեալ յիշատակարանները հաւաքելու , ցուցահանդէս մը կազմելու և հայկական թանգարան մը հիմնելու համար : Լեհ թանգարանարաններու բնդհանուր ժողովները , որ 1927ին վարչաւա և 1930ին թարնով գումարուեցան , պաշտօնական յայտարարու-

թեամբ մը վճռեցին այդ զաղափարն իրապործել : Ու վերջապէս , «Լվովի Անցեալին Բարեկամներուն Ընկերութեան» նախաձեռնութեան չնորհիւ և «Լվովի Արքեպիսկոպոսական թեմի Հայոց Ընկերութեան» աջակցութեամբ , յաջողեցան հասնիլ այդ նորանակին :

1931 գեկտեմբեր 21ին , յիշեալ երկու Ընկերութիւնները , աշխատակցութեան հրաւիրելէ յետոյ ամենէն մեծարժէք գիտունները (պատմաբաններ և երաժշտագէտներ) , Ահաստանի Հայկական յիշատակարաններու ցուցահանդէսի Քոմիթէն կազմեցին , Պ. Ժան Անդոնիկիչին ունենալով իրր նախագահ , և կանոնիկոս արքայ Տիոնիկ Քայէթանովիչը իրր դեր - նախագահ : Իրր հոգանաւորող ցուցահանդէսին , հրաւիրեցին Լվովի Հայ Արքեպիսկոպոս՝ Գեր . Փօղէֆ Թէսուորովիչ և Պ. Վաւերիկին Քչէշունովիչը : Գործադիր Մարմնոյն անդամներն եղան Պ. Ալեքսանդր Զօլովովի ,




Պատկեր 5 - Լիհահայ տիկնոջ մը կենդանագիր՝ դագաղէ մը հանուած



Պատկեր 4 - Քրիստօֆ Աւետիք Պերճարովի; ի կենդանագիրը

նախագահ , տիկին Հարեվեչովա , քարտուղար , Պ. Արքայ Ալաձեան , Պ. Պատեքի , Պ. Արքայ Կավբանսքի , Պ. Կամպարովիչ , Պ. Արքայ Իսարովիչ , Տիկին Պրոնիսուաւ Վույչիք - Քչօփրիւլեան , Պ. Քոթուլա , Պ. Քըշթովովիչ , Պ. Մանիքիցքի և Պ. Մանիքիցքի : Գործադիր Մարմնը իսկոյն գործի սկսաւ եւ շատ մը գժուարութեանց յաղթելէ յետոյ , հասաւ այն աղբւորներուն որ ցարդ անմատչելի մնացած էին , ձեռք ձգեց այն յիշատակարանները որոնցմով լեցուց ցուցահանդէսը : Նախ , Մայր - Եկեղեցւոյն գանձարանն է որ փոխ տուաւ իր անհուն հարստութիւնները ու մասնաւորապէս 1198 Բոււականին գրուած հոչակաւոր Աւետարանը , շատ մը յիշատակարաններ զրկուեցան Սթանիսլավովի Հայկական եկեղեցին , մնացեալը հայթայթուեցաւ Լվովի քաղաքապետարանի դիւնատունէն , Պավորուսքի և Օսոոլինսէի մատենադարաններէն , Լվովի Համալսարանի մատենադարաննէն , Լվով քաղաքի պատմական Մուսէսոնէն , Ժան Գ. Սոոլիեսքի Ազգային Մուսէոնէն , Պոլեսկաւ Օժէխովիչ Կալրիկն , Դնիպրու և մէկէ աւելի Դիւնատուններէն , Լվովի Քաղաքապետու-



Փառկեր 6. — Լեհահայ անձնաւորութեան մլ  
ի ենդանագիրը՝ դագաղէ մը հանուած



Պատկեր 7. — Մարի Ներսկառվիչ արքամօր  
կենդանագիրը

Թհան կողմէ դրամական նպաստ մը այդ ծրա-  
դրին գործադրութիւնը դիւրացուց Քոմիթէին,  
եւ 1932 յունիս 19ին տեղի ունեցաւ հանդիսա-  
ւոր բացումը «Լեհաստանի հայկական յիշա-  
տակարաններու Ցուցահանդէս»ին։

Լեհաստանի Հայոց անցեալին յիշատակա-  
րանները համախմբելու այս առաջին փորձը  
յաւակնութիւնը չունէր լիակատար ըլլալու։ Ան  
կանգնարկէր երկու տեսակ յիշատակարաններ,  
անոնք որ Հայաստանէն եւ ընդհանրապէս Ա-  
րեւելքն Լեհաստան բերուած էին, եւ անոնք  
զոր Հայերը Լեհաստանի մէջ արտադրած էին  
և որոնք արդէն ցոյց կուտային հայ տարրե-  
րունէիններու եւ Արեւութքիններու հետ միա-  
ցումը։ այս վերջինները շատ որոշ կերպով ցոյց  
կուտան հայ մշակոյթի բնաշրջութեան ընթաց-  
քը լին մշակոյթի ազգեցութեան տակ։ Ցուցա-  
հանդէսը որ «Լվովի Թեմի Հայոց Ընկերու-  
թեան» սրահներուն մէջ կազմակերպուած էր,  
որինք բաժիններէ կը կազմուէր։ Ա. Եկեղեցա-  
կան յիշատակարաններ. Բ. Կրօնական նկար-


ներ եւ պատմական կենդանագիրներ. Գ. Նկա-  
րագրդ ձեռագիրներ եւ վաւերաթուղթեր. Դ.  
Հայերը լին գրականութեան եւ երաժշտութեան  
մէջ։ Ե. Ուրուագիծներ, գծագրութիւններ, լու-  
ռանկարներ, յատակագիծներ, ևն։

\*\*\*


Առաջին բաժնին մէջ ցուցադրուած առար-  
կաներուն վրայ ակնարկ մը նետելը կը բաւէր  
նկատելու համար որ ատոնք հոռմէական - կա-  
թոլիկ պաշտամունքն ու արևուտեան արուես-  
տէն աղղուած արտադրութիւններ են։

Բազմաթիւ սկիզներ, մասնառուփեր, խւ-  
չեր, անօթներ, ուն. մեծ մասմբ ԺԷ.  
եւ ԺԲ. գարերու գործեր, հայկական ոչ մէկ  
բնորոշ գիծ չեն պարունակեր, բաց ի հայա-  
տառ արձանագրութիւններէն եւ ազգայի-  
սուրբերու (Գրիգոր Լուսաւորիչ և Վարդան)  
դիմանկարներէն։ Արտադրութիւններ են Լվո-  
վի ոսկերչութեան, որուն ամենէն հոչակաւոր  
վարպետներն էին Հայերը։ Պատարագային

հանդերձներ, նախորափկներ, լայնափորտներ մայ Եկեղեցւոյն միանալէն յետոյ (1630): Ինչ  
եւ շուրջառներ իրենց ձեւերով չեն տարբերիր որ ատոնց մէջ Արեւելքը կը լիչեցնէ, համբա-  
լատին եկեղեցւոյ նմանօրինակ հանդերձներէն, ւաւոր հիւսուածներն են, ոսկիով ու արծաթով  
եւ ամենքն ալ յօրինուած են Լեհահայոց Հոս- յօրինուած կերպասներ, Պարսկաստանէն եւ



Պատկեր 8 - Շարլ Միքուլիի (Կարապետ Մի-  
քայլ, լեան : ) կենդանագիրը



Պատկեր 9 - Լվովի հայ արուեստի ցուցահան-

դէսի մէկ հատուածը . կրօնական նկարներ :



Պատկեր 10. — Ս. Երրորդուք եան նկարը  
Թուրքիայէն եկած, և որոնցմով այս հանդերձ-  
ները յօրինած են:

Արեւելեան հիւսուածները, ինչպէս արդէն  
յայտնի է մեզի, գլխաւորապէս Հայոց ձեռքով  
է որ Լեհաստան բերուած են, և ատոնք իրենց  
առեւտրական զործունէութեան մէջ ամենակա-  
րեւոր տեղը կը զբաւէին: Այդ արեւելեան հիւս-  
ուածներու ազգեցութեան տակ, ժամանակնե-  
րու ընթացքին՝ կաղմուեցաւ լեհական հիւս-  
ուածներու ժամանաւոր տիպ մը, մանաւանդ լե-  
չական հոյակապ զօտիներ որ լէ ազնուակա-  
նութեան ազգային զգեստաւորման ժամ կը  
կաղ էին: Այդ զօտիները լեհաշայոց պատա-  
րապային հանդերձներուն ալ ծառայեցին. ցու-  
ցադրուած շուրջաներն մին լեհական այդ  
սովորութիւնն ի յայտ կը բերէ, ցոյց տալով  
նաև լեհական միջավայրի սովորութեանց իւ-



Պատկեր 11. — Ս. Գրիգոր Լուսաւորիչ  
Լեհահայ գործ ժէ. դարու


*բացումը Հայոց կողմէ:*

Պատմական կենդանագիրներու շա-  
քը պատկերազարդում մըն է լեհաս-  
տանի մէջ Հայ եկեղեցւոյ պատմութեան՝ անոր  
Հոսոմէական եկեղեցւոյն յարելէն ի վեր (1630):  
Հոն կը գտնենք կենդանագիրները լվովի արք-  
ևպիսկոպոսներուն, թուով տասնմէկ: Ատոնք  
են Նիկոլ Թորոսովիչ (1630-1681) որուն գոր-  
ծը եղաւ Հոսոմայ եկեղեցւոյն հետ միացումը,  
Վարդան Յովնանեան, (1686-1715) արքեպիս-  
կոպոսական թեմին և լեհաստանի մէջ Հայ  
կաթոլիկ ծէսին կազմակերպիչը, ժամ Թօոփի  
Աւկուսթընովիչ (1715-1751) և ժաք Սթե-  
ֆան Աւկուսթընովիչ (1752-1783), Երկուքն ու /  
զաւակները լվովի աղնուատուհմ գերդաստանի  
մը, և որ արժանիքն ունեցան 1712ին և 1778ին  
չըրգեհներով քանդուած Մայր - եկեղեցին վե-

բաշխնելու, Ժաք Վալերիէն Թուժանովիչ (1832-1838), Կրեկուար Միջէլ Շլյոնովիչ (1783-1798), Ժան - Ժաք Սըմոնովիչ (1801 - (1839-1875), Կրեկուար Ժօղէֆ Բուժքան 1816), Կայէթան Աւկուսթին Վարդերեսիչիչ (1876-1881), Իսաաք Նիքոլա Իսաաքովիչ (1820-1831), Սամուէլ Սիրիւ Միջեվանովիչ (1882-1901), Լեհուստանի ամենէն Հոչակառը



Պատկեր 12 - Ս. Հռիփսիմէի նկարը



Պատկեր 13 - Լվովի Լեհահայ արուեստի ցուցահանդէսին մէկ հատուածը -  
բանդակեալ գործեր .

հեկդեցական թևմբասացը, «Ասկերերան» անուանուած : Կենդանագիրները լեհաստանի ամենէնչն համբաւաւոր ազնուականներուն, Պերնաթովիչ և Մուրասովիչ զերգաստաններէն, ուրոնք ժէ . և ժի . դարու լեհական պատմութեան մէջ ծանօթ են, կը լրացնեն այդ շարքը (պատկեր 3) :

Առանց մէջ մեր ուշաղբարթիւն կը գրաւէ Քրիսթոֆ Աւետիք Պերնաթովիչ ազնուատոհմ Հայր, Լեհաստանի թագաւորին քարտուզարար և լիովի պատմութեան մէջ լու անոն մը ձը-

րելու, հարցուց Արքունիքի ներկայացուցչին թէ ի՞նչ զբամով պէտք է այդ զումարը յանձնէ, ոսկիով՝ արծաթով՝ թէ պղինձով : - «Թէ՛ ոսկիով թէ՛ արծաթով, թէ՛ պղինձով» պատասխան ստացու : Պերնաթովիչ այն ատեն թագաւորի պատուիրակին յանձնեց երեք անգամ հարիւր թալեր, հարիւր թալեր ոսկիով, հարիւր թալեր արծաթով և հարիւր թալեր պղինձով (պատկեր 4) :

Շատ շահեկան են իրր նկարչական յիշատակարան հայկական դագաղներէ հանուած



Պատկեր 14. - 1198 թուի աւետարանին կողմը (կոնակը) . Լիովի ոսկերչական զործ, ժէ . դարու առաջին կէս :

զած է : Մանրամիզական պատմութիւնը մեզի պահպանած է յիշատակ քը անոր անսահման հարստութենէն և ազնիւ հաւատարմութենէն : Կը պատմէն թէ լեհաց թագաւորը այդ հարուստ ազնուականէն ինդքած է իրեն հազար թալէր փոխ տայ պետութեան ամենէն ստիպողական ծախքերը գոցելու համար : Պերնաթովիչ, պատրաստ՝ թագաւորին ուզածը կատա-




Պատկեր 15. - 1198 թուի աւետարանին կողմը (նակատը) . Լիովի ոսկերչական զործ, ժէ դարու առաջին կէս :

կենդանագիրները, հաւանորէն ժէ . դարէն եւ որ կը ներկայացնեն կին մը (պատկեր 5) և այր մը (պատկեր 6) որոնց ով ըլլալն յայտնի չէ :

Կենդանագիրներու շարքին մէջ մասնաւոր ուշաղբարթեան արժանի են լիովի հայթնեղիկտեան կրօնաւորուհներու վանքին աբբամայրերուն դիմանկարները, թուով ինը,

Այդ կենդանագիրներուն հնագոյն, զիմանցակարն է Մարի Ներսէսովիչ առաջամօր (1701-1710)։ Պաշտօնական բնորոշ ըղոգեստը եւ գաւազանը, արբամօր իշխանութեան խորհրդանշան (պատկեր 7), մինչև ցարդ պահուած են այդ կուսանոցին մէջ։ Պէտք է յիշա-

վարեն աղջկանց նախնական վարժարան մը, որուն 1928ին առելցաւցին երկրորդական կըրթութեան վարժարան մը։ Լվովի մօտ, Փասիչքի մէջ, բնեղդիկան կրօնուայիները ունին ազարակ մը, ուր կը զտնուի նաև Ս. Աստուածածնի հայկական մատուռ մը։




Պատկեր 16 - 1198ին գրուած Աւետարան։ Խորանագարդ մը

տակել նաեւ թէ Եւհաստանի մէջ զտնուազ Հայ բնեղդիկան կրօնուայիներու արդ միակ լանքը Լվովի մէջ հիմնուեցաւ 1680ին եւ հաստատուեցաւ Մայր - Եկեղեցւոյն մօտերը, ուր կը մնայ մինչեւ ցարդ։ Հայ կաթոլիկ բնեղդիկան մայրապետները 1785էն ի վեր հոն կը

Հոս չեմ կրնար ցուցադրուած բոլոր կենդանագիրներու նկարագրութիւնն ընել։ Կ'ուզեմ միայն յիշատակել նաեւ սակայն զիմանը կարը Շարլ Միքուլիի (պատկեր 8), պատուական գաշնակահար, մանկավարժ, երգայարդար, Ֆրետերիք Շօփէնի հոչակաւոր աշակեր-

որ, գիտանկար որ զործն է ժթ. դարսւ լեհ մեծարք նկարիչ մրանուա թեփայի:

Կրօնական նկարները, Լվովի Հայոց ջերմանդութիւնը վկայող առարկաներ, լեհաշայ միջամյայրին մէջ արեւմտեան և արեւելեան ազգեցութեանց իրերաթափանցման պերախոս առացցցներ են: Այդ նկարները (պատկեր 9), որ ժամանակադրական կարգով պատուած են, լաւագոյն կերպով ցոյց կուտան Լեհաստանի Հայոց աստիճանական հետացումը Արեւելքին և մօտեցումը Արեւմրտեան արուեստին: Արեւելեան արուեստի ինքնապիզ զծերը հոգ կ'երեւան միայն հայկական վերտառութեանց եւ նկարներուն արծաթեայ տախտակներով զարդարուման մէջ: Բոլոր նեղաբները հաւանօրէն Լվովի տեղական արուեստի զործեր են, եւ իրենց մէջ կը միացնեն բուզանձական տարրեր Արեւմուտքի՝ մանաւանդ իտալիոյ տարրերու հետ:




Պատկեր 17 - Խորանազարդ մը 1198 թուի աւետարանէն:

Առաջին նկարը՝ ձախ կողմի (պատկեր 9) եազդովիէցի Ս. Աստուածածինն է: Բատ աւանդութեան, 1424ին յօրինուած զործ մըն է: Իր

արծաթ զգեստներէն եթէ զինք մերկացնենք նկարը իր այժմեան վիճակին մէջ՝ աւերակ մըն

է լոկ, իր նուխնական ձեւը աւրշակուած է ետքին աւելցուած նկարումներով. Աստուածածինի եւ Յիսուս Մանուկին զէմքերէն՝ զուշակել



Պատկեր 18 - 1198ի աւետարանէն գրդանկար մը:

միայն կարելի է նախնական նկարին բիւզանդական ոճը: Այդ ոճին կը մօտենայ 1534ին նկարուած Տիբամօր պատկերը, վարը՝ մէջտեղը, (պատկեր 9): Ասոր վերեւ՝ Տիբամայրը, Յիսուս Մանուկին հետ եւ հրեշտակներուն որ անոր թագը կը բոնեն, բիւզանդական նկարչութենէն սերած հոռէչական տիպը կը ներկայացնէ: Հրեշտակներուն բոնած ժապաւէններուն հայերէն վերտառութիւններն են միայն որ այդ նկարին լեհաշայոց արուեստագիտական մշակոյթին պատկանիլը ցոյց կուտան: Նոյնպէս, միւս նկարներն ալ (պատկեր 9): Ս. Անտոն ձգնաւորը, Սուրբ Ծննանիքը, էւն. նմանօրինակ մանրամասնութիւններով միայն կառուած են Լեհաստանի Հայոց: Պէտք է յիշատակել նաեւ հրաշագործ պատկերը Ս. Գրիգոր Լուսաւորչի, որ Ժէ. զարէն է, եւ Ս. Երրորդութեան նկարը (պատկեր 10), երկուքն ալ արծաթէ տախտակներով ծածկուած եւ ուր նկարչութեան արեւելեան ոճը ի յայտ կուզայ, Ս. Գրիգորի զէմքը ըրջապատուած է արծաթանդակ մետայեսններով (պատկեր (11)), Սուրբ Հայրապետին կեանքէն հրաշագատուած:

տհուարաններ ներկայացնող։ Արծաթէ զգեստ-  
ները, ճոխարար զարդաքանդակուած, որ կը  
ծածկեն Ս. Երրորդութեան նկարը (պատկեր  
10), իրենց ոճով Ս. Գրիգոր Լուսաւորչի նը-  
կարին կը ժօտենան։

ատենով կը պատկանէր Լվովի Հայկական  
հիւանդանոցին, ինչպէս և Սուրբ Հաղորդու-  
թեան նշանաւոր խորհրդանշական շարագրու-  
թիւնը։

Մինչդեռ կերպարուեստական յիշատակա-



Պատկեր 19. – 1198 թուի աւետարան, Ս. Ղուկաս

Միւս կրօնական նկարներուն մէջ, յիշա-  
տակութեան արժանի է Սրբուէի Հոփիսիմէ  
մարտիրոսուհոյն պատկերը (պատկեր 12) ոռ  
հետաքրքրական է նկարին վրայ դրուած մէ-  
տաքուէ կցիկներով։

Կրօնական քանդակագործութիւնը, որուն  
նըմուշները կը տեսնուին արժանաւոր զուգեսկ  
մը կը կազմէ նկարչութեան։ Հոս պէտք է ժառ-  
նաւորագէս յիշատակել Ժէզարու մեծ խաչե-  
լութիւնը (պատկեր 13), որ Լվովի բենեդիկտուան  
կրօնաւորուհներուն կը պատկ սին, վայտի վլ-  
րայ նկարուած և քանդակուած խաչելութեան  
հաստիստորները, ԺԷ. դարու զործ որ



Պատկեր 20. – 1198 թուի աւետարան, Ս. Յովհաննէս աւետարանից եւ Պրոխորոն։

րանները Լեհաչայոց նկարչութեան եւ քանդա-  
կագործութեան մէջ լեհական եւ ընդհանրապէս  
արեւմտեան տարրերուն թափանցումը կ'ապա-  
ցուցանեն, զրաւոր յիշատակարպները, մաս-  
նաւորագէս նկարագարդուած ձեռադիրները,  
իրենց պատկերագրական արուեստին ինքնա-  
տութիւնը եւ պահպանողական ուժը կը վկա-  
յեն։ Զեսագիրներու նկարագործան այս Հայ-  
կական աննման արուեստին ամենէն թանկագին  
յիշատակարանը, 1198ին գրուած Համբաւաւոր  
Աւետարանն է, որ կը պատկանի Լվովի Հայ-  
կաթողիկ Արքապիսկոպոսարանին։ Ան գրուած

եւ նկարագրուած է Գրիգոր անունով մէկու մը ձեռքով, հայկական Կիլիկիոյ Լեռն Ա. թաղաւորին օրով, Ակեւսայի վանքին մէջ: Այդ Աւետարանին կողքը, մութ կեռասագոյն թաւի- չով, ոսկեղօծ արծաթէ քանդակազարդերով



Պատկեր 21. — Լվովի աւետարան (1634) Ս. Յ Ա Վ- համենէս աւետարանիչ եւ Պրոխորոն

(պատկեր 14,15), սպահովագէս Ժէ. դարձ պործ է, քանդակները Լվովի այդ թուականի ոսկերչութեան յատկանչական ոճն ունին:

Սկեւուաթի Հոչականոր աւետարանը ընտիր օրինակ մը կը ներկայացնէ միջնադարեան ման- րանկարչութեան հայկական ոճին, որ կը յայտնուի խորանազարդերուն մէջ, որոնք ճար- տարապետական ձեւեր կը նմանցնեն (պատկեր 16,17,18,19), ինչպէս եւ ուրիշ զարդանկարնե- րուն մէջ, մերթ դիմապատկերային, մերթ զուտ զարդական, ու յաճախ ձեռագրին լուսանցքնե- ռուն մէջ դրուած:

Լվովի ուրիշ նկարագրադ ձեռագիրներ,

թէեւ բազմաթիւ ու շատ թանկագին, չեն հա- ւասարիր այդ անզուզական Աւետարանին, ո՛չ ժրենց հնութեամբ, ո՛չ ժրենց արուեստագի- տական արժէքով: Մեծ մասամբ կը վերաբե- րին Լվովի Համալսարանին ձեռագիրներու հա- ւագածուին եւ հայ Արքեպիսկոպոսարանի մա- տինագարանին, եւ ԺԶ. ու ԺԷ. դարու զործեր են: Ազօթագրքեր են, սաղմոսարաններ, շա- րակնոցներ, ժամագիրքեր եւ աւետարաններ, տաղարաններ եւ սուրբերու վարքեր, եւն. : Այդ բոլոր ձեռագիրներուն մէջ ուշագրաւ են նկա- րաւոր գլխատառերը եւ բնագրին լուսանցքնե- ռուն մէջ զրուած զարգագատկերները, որ կը ներկայացնեն ցնորական կերպարանքներ թըս- չուններու եւ զանազան առասպելական անա- ռուններու: Այդ զարգարուեստական մոթիֆ- ները ընդհանրապէս աւելի խնդիրափակ են քան սուրբերու կեանքէն տեսարանները, բիւզան- դական նախատիզմարներու հետեւզութեամբ նկարուած:

Այդ ձեռագիրներուն մէջ պէտք է յիշատա- կել մանաւանդ երկու աւետարաններ, զրուած եւ նկարագրուած Լեհաստանի մէջ, մին Զամուց (արեւելեան Լեհաստան) 1603ին, միւ- սը Լվով 1634ին (պատկեր 21,22): Կայ նաև շատ հետաքրքրական ձեռագիր մը, որ կը պա- րունակէ սուրբերու կենսագթութեանց հաւա- քածու մը, լեհական լեզուով եւ հայ տառերով զրուած:


Ցնորհիւ այն մանրակրկիտ հետախուզու- թիւններուն զոր կատարեց Ցուցահանդէսին Գործագիր Մարտինը, զանձարաններուն ու զի- ւանատուններուն մէջ (մանաւանդ Լվովի Հայ Արքեպիսկոպոսարանին), զտնուեցան ձեռա- գիրներ որ պատմական մեծ արժէքով տոքիւ- մաններ են եւ որոնց զոյսւթիւնը ոչ մէկուն ձանօթ էր ցարդ: Ցուցահանդէսին կարեւորու- թիւնը այդ զիւտերուն մէջ է մանաւանդ որ կը կայանալ: Ատիկա արդէն արդարօրէն զնա- հատուեցաւ լին ու հայ գիտուններուն կողմէ: Արուետի հանրածանօթ պատմագէտ Հ. Ներ- սէս Ակինեանը, անդամ Վիեննայի Միսիթարեան

Միաբանութիւն, Հեղինակ Սկեւուայի Աւետարանին նուիրուած մենագրութեան, իր ներկոյութեամբ պատուեց Յուցահանդէսին բացուալը որ տեղի ունեցաւ 1932 յունիս 19ին եւ երեք շարաթ Լվով մեաց նոր ուսումնասիրութիւնները ընելու համար։ Լեհ պատմաբաններն ալ իրենց կողմէ սկսան ուսումնասիրութիւններ կատարել։

Յուցահանդէսին շատ կարեւոր մէջ բաժինը կը կազմէին մագաղաթէ վկայականէնեւ որոնց հնագոյնը 1367 թուականը կը կրէ։ Ատոնք են՝ Լեհաստանի Հայոց օրինագիրքը, Լվովի եւ Սթանիսլավովի Հայկական սահմանադրութեան վաւերաթուղթերը, ծննդեան վրկայականները, կահացուցակները, ինքնագիր թղթեր, կտակներ, միաբանութեանց տոքիւմաններ, եւն։ Զենք տարակուսիր որ այս տոքիւմաններու ուսումնասիրութիւնը նոր մանրամանութիւններ պիտի աւելցնէ Լեհաստանի Հայոց պատմութեան։

Յուցագրուած ուրիշ առարկաններու մէջ, ինչպէս հին կարասիներ, եւն. մասնաւոր յիշատակութեան մը արժանի են Հայկական գէնքերը մանաւանդ երեք ոսկեզօծ թուրերը, արծաթով ճռիսացած եւ ոսկեթել հիւսկէններով զարդարուած։ Ատոնց երախակալներն ու պատեհանները ծածկուած են քեմուխտով կամ սեւ չփարչով։ Անոնցմէ մին կը կրէ ոսկեքանդակ Հայերէն վերասառութիւն մը, այդ թուրին տիւղ անունը, «Արխստակէս», եւ 1140 թուականը (Քրիստոսի թուականին 1691 տարին)։ Այդ հետաքրքրական ու թանկագին յիշատակարանները արդ տեսակի միակներն են։ որ կը դանուին Լեհաստանի մէջ (պատկեր 23)։

Վերջացնելով համար Լվովի Յուցահանդէսին այս հակիրճ նկարագրութիւնը, պէտք է յիշել նաեւ Դ. և Ե. բաժինները։ Դ. բաժինը կը պարունակէ ամենէն կարեւոր գրքերը, գրքույթները, բանաստեղծութիւններն ու պարբերականները։ Փթ. դարուն գրուած Լեհահայոց ժամանակին կամ հայ ծագմամբ լեհ հեղինակներէ շարագրուած, ինչպէս եւ նիւթեզէնները որ




Պատկեր 22. Լվովի աւետարան (1634)։

Քրիստոսի գահում վրայ


կառ ունին այն գերին Հետ զոր Հայեր կատարած են մերօրեայ լեհ երած շտութեան մէջ։ Երեք անուններ հոտ աչքի կը զարնեն, Փօղէֆ Նիքորովիշ, երգահանը այն հոչակառոր Քօրալն, որուն եղանակը, ողբերգական արտայայտութեամբ ժը լեցուն, Քօրնէլ Ռուեյսքի լեհ բանսուտեղծին ներշնչած է «Զարմեմ փօժաբով» երգը (Հրդեւններու լոյսով)։ որ անմիջապէս լեհական ազգային երգերէն մին գարձաւ, Քարոլ Անդրնիկիշ, Հեղինակ շատ մը կրօնական երգերու, որոնք՝ չնորհիւ իրենց միամտութեան եւ անկեղծութեան՝ ժողովրդական երգեր գարձած են եւ ամբողջ Լեհաստանի մէջ տարած։

ուած : – Քարով Միքուլիկ, (պատկեր 9) որ երա-  
ժշտական մշակոյթին երաժշտագործներէն մէկն  
է մանաւանդ Ջրետերիք Շուիկնի գործերու ամ-  
բողջական հաւաքածուին իր հրատարակու-  
թամեր :

(պատկեր 24), որ առենով հայկական մեծա-  
սոյն կեղրոնն եղած է Լվովին յետոյ եւ հըռ-  
շակաւոր դարձած է իր առանձնաշնորհումներով  
եւ իր հկեղեցիով ուր կը գտնուէր Ս. Աստուա-  
ծածնի հրաշաղործ պատկեր մը : – Քութը հայ



Պատկեր 23 : – Քամենիկց քաղաքի հայա-  
պատկերը :



Պատկեր 24 : – Լվովի ցուցահանդես Լեհակա-  
հին սուր մը եւ իր պատեռութեամբ :

Բազմաթիւ ուրուագիծները, գծագրու-  
թիւնները, յատակագիծներն եւ լուսանկարնե-  
րը որ Եւ բաժինը կը կազմեն, ունին նոյնպէս՝  
մեծ մասամբ պատմական մեծ կարեւորութիւն :  
Անոնց մէջ կը գտնենք՝ ի միջի այլոց՝ մէկէ ա-  
ւելի պատկերներ Քամիկնիկց Փօտոլուքիի

գիւղին յատակագիծը՝ 1781 թուականով, – չառ-  
մը յատակագիծներ եւ լուսանկարներ հայ և կե-  
ղեցիներու, որ կը գտնուին Լեհաստանի, ինչ-  
ու ու և Փօտոլույի մէջ, որ այսօր սովիէթո-  
ւան Ռուբրայնային կը պատկանի, և ն. : Այդ  
բաժինին մէջ կը գտնուին պատկերները չառ-

Ժը առարկաներու որ անհետացած են եւ որոնց  
պատմական յիշատակը միայն պահուած է . . . :

\*\*\*

Հայ պատմական առաջին ցուցահանդէսը  
Ենհաստանի մէջ, պիտի ունենայ, վստահ ենք,  
գեղեցիկ արդիւնքներ : Յիշատակարանները զոր  
ան համախմբեց, անշուշտ հիմքը պիտի կազմեն  
հայկական քանդարանի մը՝ Լվովի մէջ, որ  
մեծահամբաւ Մայր - Եկեղեցւոյն արժանաւոր  
լրացուցիչը պիտի ըլլայ : Եւ անշուշտ ան պիտի  
նոր թափ մը տայ Ենհաստանի մէջ Հայոց կա-

տարած դերին վերաբերեալ պատմական ու-  
սումնասիրութեանց : Առիկա մեծագոյն վար-  
ձատրութիւնը պիտի ըլլար Ցուցահանդէսը  
կազմակերպող Քոմիթէին, մանաւանդ անոր  
անխոնչ նախագահին, Լվովի քաղաքապետա-  
կան գլւանատան տնօրէն Պ. Ալեքսանդր Հո-  
լովովին համար, որ այդ Ցուցահանդէսին հո-  
գին եղաւ :

ՊՐՈՒԽՈՎԱՎՈՐ ՎՈՒՅԶԵՎՔ ՔԷՇՓԲԻՒՆԵԱՆ

Լվով, 17 սեպտ. 1932